

ԵՐԿՐԻՍ ԲՆԱԿԻՉՔԻՆ ՈՒ ՄԱԿԵՐԵՒՈՅԹՆ

Երկու զարէ 'ի վեր իմաստունք ետևէ են համրելու երկրիս բնակիչները, և շատ անգամ իրենց հաշիւները կամայական են, պարզ ենթադրութեանց վրայ հիմնուած, առանց հաստատուն խարսխի: Արդէն սկսեալ 'ի 1672 թուականէն, Ռիչչոփի իտալացի համբաւաւոր աստեղաբաշխն, որ թիսուսեան վարդապետ էր, երկրիս բնակիչաց թիւն հազար միլիոն կը համարէր. տալով հարիր միլիոն Եւրոպացի, հինգ հարիր միլիոն Ասիոյ, հարիւր միլիոն Ավրիիկէի, երկու հարիւր միլիոն Ամերիկայի, հարիւր միլիոն Ռիկիանիոյ: Բաց 'ի վերջին երկու մասանց երկրիս, որոնց ըընակիչաց թիւը շափաղանց էր, միւս մասանցն աւելի գուշակած էր քան թէ ճշգութեամբ հաշուած. բայց իր տուած բորբական թիւն այնպէս բացարձակ ենթադրական էր՝ որ քանի մը տարի ետքն 1685 թուականին, վոսսիոս հոլանտացի գիտնականն ըստ կամս կը վերածէր այն թիւը կէսի, և համարելով երկրիս բնակիչքն հինգ հարիւր միլիոն, կու տար Ասիոյ միայն երեք հարիւր միլիոն, և Եւրոպացի երեսուն միլիոն:

Այս տարակուսանքը կը շարունակեն. հետևեալ զարուն մէջ Ստրիկը (Struyck) ալ երկրիս բնակչաց թիւը կը համարէր հինգ հարիւր միլիոն յամին 1740. իսկ Սիւսմիլք (Sussmilch) յամին 1761 կը համարէր հազար ութուն միլիոն:

Անցեալ զարուն վերջերուն պատերազմներէն ետև, յամին 1804, Վունէյ գաղղիացին ուզելով լուծել այս առաջարկութիւնն աւելի շտապաւ, կոտորակային թիւեր կու տար փոխանակ կը թուոց. բայց մղուելով իր նախորդաց ենթադրեալ շափաղանցութիւններէն, հակառակ ծայրայելութեան առաջանակաւ, և շատ պակաս

համարեցաւ երկրիս բնակչաց թիւը, և հաշուեց միայն 437 միլիոն. Եւրոպա 142 միլիոն, Ասիա 240 միլիոն, Ավրիիկէ 30 միլիոն, Ամերիկա 20 միլիոն, Ռիկիանիա 5 միլիոն: Թէպէտ և առ երեսս նիշդ երեցան այս թիւերը, սակայն շատ տկար էին. ինչպէս փորձով տեսնուեցաւ վերջին դրական հաշիւներէն. բայց երկար ժամանակ ազգեցին այն թիւերը վիճակադրաց ու աշխարհազրաց վրայ. Մալդ-Պրէօն գաղղիացի երեսելի աշխարհազրացիրը, յամին 1810, երկրիս բնակչաց թիւը կը համարէր 640 միլիոն, և Պալաֆի իտալացի անուանի աշխարհազրիրն ու վիճակագիրը, յամին 1838, կը համարէր այս թիւը 737 միլիոն:

Սակայն խաղաղութիւնը կը վերագառնայ. աշխատանք ու ճարտարութիւնք կը զարգանան. ժողովուրդը արագ արագ կ'աճին. միւս կողմանէ Եւրոպայի ու Ամերիկայի կառավարութիւնք իրենց մայրաքաղաքացն ու գաւառացն հետզիւտէ նիշդ աշխարհահամար ընել կու տան. ճանապարհորդը և քարոզիչք Ավրիիկէի ժողովրդոց թիւն ըստ կարի կը ստուգեն. աշխարհագէտը և հիւպատը Ասիոյ տէրութեանց վիճակազրութիւնները կը հարատարակեն. և այս այլեւայլ տեղեկութիւններով գօրացած վերջապէս յամին 1843 Պէրկիաւս (Bergbaus) գերմանացի աշխարհազրիրը կ'ելլէ այն յոռի շրջանէն, որուն մէջ կը տարուբերէին դարուս սկզբանէ 'ի վեր, և կը համարի երկրիս բնակչաց թիւը 1272 միլիոն. տալով Եւրոպայի 296 միլիոն, Ասիոյ 652 միլիոն, Ավրիիկէ 275 միլիոն, Ամերիկայի 47 միլիոն, Ռիկիանիոյ 2 միլիոն: Բայց արզի քննութիւնք հաստատեցին Պէրկիաւսի թուոց ընդհանուր. ճշգութիւնը, միայն քիչ մը բարձր են Եւրոպայի և Ավրիիկէի համար: Եթէ մէկ

դի կամ մեկալ դի դիպուածով բնակիչները պակսին, սակայն բովանդակութիւնն անզադար աճելու վրայ է:

Յամին 1859, ուրիշ գերմանացի աշխարհագիր մը Տիգերիչի՝ կը համարէք երկրիս բնակչաց թիւը 1288 միլիոն . երրորդ աշխարհագիր մ'ալ Փէմ (Behm) անունով նոյնպէս գերմանացի, որ մասնաւորապէս այս խնդրոց վրայ կը զբաղի, համարեցաւ 1350 միլիոն երկրիս բնակչաց թիւն յամին 1866. և վակների հետ միարանելով՝ գտաւ 1377 միլիոն՝ յամին 1872. վերջապէս այս երկու գերմանացի գիտնական աշխարհագէտները յամին, 1873 երկրիս բնակչաց թիւն համարեցան 1391 միլիոն. այսինքն

Եւրոպա	300,500000	բնակիչ
Ասիա և Մալեզիա	798,220000	»
Աֆրիկէ	203,300000	»
Ամերիկա	84,542000	»
Ովկիանիա	4,438000	»

Այդ այս երկու գիտնականքն անդուլ ջանիւք հաշուելով աճման և նուազման ամեն պարագաները, կը հաստատէին 1874 տարւոյն մէջտեղուանքն, որ երկրիս բնակչաց բօլորական թիւնը ըլլայ հազար չորս հարյուր միլիոն. տալով ուժ հարիւր միլիոն, կամ կիսէն աւելի՝ Ասիայ, աւելի քան երեքհարիւր միլիոն Եւրոպայի, աւելի քան երկու հարիւր միլիոն Աֆրիկէի, հինգ միլիոն Ավկիանիոյ, մասցածն իբր իննըսուն և հինգ միլիոն Ամերիկայի:

Հաւանաբար դարուս վերջը երկրիս բնակչաց թիւը պիտի բովանդակուի ու պիտի ըլլայ մինչև հազար հինգ հարիւր միլիոն:

Մարդկութեան աճման այս յառաջատութիւնը շատ գոհացուցիչ է, վասն զի կը ցուցընէ բարեկեցութեան զարգացումն ու միջին կենաց երկարութեան հետագիտքատէ բարձրանալը. և արգէն Լայվէնհօք (Leuwenhoeck) հոլանդացի գիտնականը հայիւ կ'ընէր անցեալ դարուն մէջ (1722), որ եթէ բո-

լոր երկիրս մշակուի նման Ստորին Նահանգաց, ինչպէս իր ժամանակը մշակուած էր, պատրուան օրս կարող է մնուցանել աւելի քան տասուշիրեք հազար միլիոն բնակիչ:

Թէպէտ և մարզս 'ի բնէ ընկերական է, սակայն կը տեսնենք որ շատ ցրուած կ'ապրի. այնպէս որ կէս միլիոն բնակիչ ունեցող քաղաքաց թիւը հազիւ երեսունի կը հասնի:

Անհամեմատ քան զամենն աւելի բընակիչ ունեցող քաղաքն է լոնտրա, որուն բնակչաց թիւը չորս միլիոնի կը համնի: Երկրորդ բազմամարդ քաղաքն հաւանօրէն Բարիզ է, սակայն և ոչ կէսն ունի լոնտրայի բնակչաց. իսկ Զինաց քան զամենն բազմամարդ քաղաքը մէկ ու կէս միլիոնը չանցնիր: Վերջապէս 50000 բնակիչ ունեցող քաղաքները հազիւ թէ 70 միլիոն հոգի կը բովանդակեն. որ է ըսել ճիշդ մարդկութեան քսաներորդ մասը: Այս հազար չորս հարիւր միլիոն բնակիչը, որ կ'ապրին երկրիս երեսը, շատ անհամեմատ կերպով բաշխուած են: Եւրոպա ունի 305 հոգի առ հազար հեկտար, Ասիա 145 հոգի, Աֆրիկէ 68 հոգի, Ամերիկա 20 հոգի և Ովկիանիա 5 հոգի:

Մասնաւոր կէտերը քննելով, այս տարբերութիւնները մէկմէկէ շատ կը հեռանան. զոր օրինակ, Բարիզ քաղաքն առ իւրաքանչիւր հեկտար 237 բնակիչ ունի, և 'ի մասնաւորի Դամբրը ըսուած թաղը 773 բնակիչ առ մի հեկտար, մինչդեռ Աւստրալիայի քանի մը կողմանքն և ոչ 55 բնակիչ ունին առ միլիոն մը հեկտար, և կամ 0-000055 բնակիչ առ իւրաքանչիւր հեկտար: Բայց մէկդի թողլով այս ընդդիմակ զարտուղութիւնները, կը տեսնենք որ բարեբեր երկիրներուն բնակիչը կը բովանդակուին ընդ մէջ թուոցս, 26 հոգի առ մի քառակուսի քիլոմէտր թուոքից մէջ, և 173 հոգի Գելնիոյ մէջ. և որովհետև թուոքից կլիմայն աւելի լաւ է քան թէ Պեճիոյ ըսել է թէ բնակչաց խառնթեան տարբերութիւնն առաջկու-

գայ պարզապէս քաղաքականութեան տարրերութենէն.

Մարդուս կազմութիւնն այնպիսի է որ ամեն կիմսցի տակ ալ կրնայ բնականալ, սկսեալ մշտրնջենապէս ձիւնապատ լեռներէն մինչև անջուր ու ցամափեալ անապատաց ափանցը վրայ:

Պակայն երկրի երկու բնեռացը չորս դին անհաւասար ընդարձակ շրջապատ մը կայ որ բոլորովին անբնակ է: Փոքրագոյնն որ է արջային անբնակ շրջապատը, կ'անցնի լայնութեան 72 աստիճանին վրայէն դէպ 'ի հիւսիս Հիւսային դիմույն, և կը բովանդակէ Ցովհաննէս Մայէն և Զէրրի կղզիները, Սրիցպէրկ, Ճիլիս, Կարուս թագաւորի և Փրանկիսկոս Յովսենիս երկիրները, Նովայա-Զեմլիա. դէպ 'ի ցամաք թափանցելով՝ կը բովանդակէ Դայմիր թերակղզին. լայնութեան 78 աստիճանին տակ կ'անցնի մօտէն Ռւստիշ-Ռւլէնսքոյէ դիւղին, որ հին ցամափին հիւսիսագոյն եղին է, կը բովանդակէ Նոր Սիպերիան ու Վլանկելի երկիրը. կ'անցնի ամերիկան բնեռապային արշխափագոսին մէջն, կ'ելէ դէպ 'ի հիւսիս կրէն-լանտայի մինչև Եղափորիկ երկիրը, ուր կը բնակին Եօրիմացկը, լայնութեան 78 աստիճանին տակ, որ երկրադնութեան բնակութեան հիւսիսագոյն տեղին է. դարձեալ Կիչնէ մինչև լայնութեան 62 աստիճանը, քերելով կրէնլանտի արևմտեան ափունքը, և կը թողուայնութեան 74 աստիճանին տակ Ռւսկեռնաւիք, որ Եւրոպացւոց մօտագոյն կայանքն է բևեռին. նորէն կ'ելէ արևմտեան ափունքէն քիչ հեռուն բնեռապային շրջանակին՝ լայնութեան 67 աստիճանին տակ, ու վերջապէս կը բովանդակէ կրէնլանտայի և իսլանտայի ներքնակողմանքն:

Հարաւային բևեռին անբնակ շրջապատը անհամեմատ կերպով աւելի ընդարձակ է, վասն զի հօն մարդկային բնակութեան սահմանը դրիմէ ամեն դի հակարջային բևեռային շրջանակէն ասդին կ'անցնի. կոմմ լաւ ևս ըսելով հարաւային անսպատը ամեն կողմանէ

հակարջային շրջանակէն շատ ասդին կը ձգուի, և կէտի մը վրայ մինչև արևագարձի շրջանակին կը մօտենայ: Յահմանագիծը կ'անցնի Ալտանդակականին մէջն Դրիսդական տա Գունհա կը զեաց հարաւային, կը քերէ Ալֆրիկէի հարաւային ծայրը, անցնելով լայնութեան 85 աստիճանէն, կը կորէ հնդկային Ովկիանոսը՝ Ս. Պոլոս կղզոյն վարէն, կ'երիմայ Դասմանիոյ հարաւակողմը, և կ'իջնէ լայնութեան 51 աստիճանին տակ դէպ 'ի հարաւա Ալքէնտ կղզեաց, ուստի Նորէն կ'ելէ մինչև 27 աստիճան լայնութեան, Բասքուա կղզեաց վերէն Մեծ Ռվիէանոսին մէջ. և վերջապէս կ'անցնի Հոռն գլխոյն հարաւային, լայնութեան 56 աստիճանին տակ, դուրս թողով Հրոյ երկիրը, ասոր ու Հոռն գլխուն մէջ տեղ գտնուած Ռւոլլասդոնի կղզին, ուր վերջներս Քիլի նոր գաղթականութիւն հաստատեց, և է երկրագնատիս հարաւադոյն բնակութեան տեղին:

Բաց 'ի այս երկու լայնածաւալ անբնակ ու անբեր կողմերէն, կան ուրիշ անսպատներ ալ ցամաքաց մէջ տեղունքը. Այսինքն է երկուք հարաւային Ալֆրիկէի մէջ, երեք Սահարայի մէջ, մէկ Ալբարիոյ ներսը, երեք թուրքաստանի մէջ, մէկ Պարսկաստանի մէջ. Նոյնպէս անցարմար են բնակութեան կոպիի անսպատը Մանջուրիան բաժնող անսպատները Մողոլէն ու Գորէայէն, Լապրատորի ներլունակողմը, Սրնտերպունտի ծովափնեակը՝ Գանգեսի գետարերանաց մօտ:

Մարդս կ'ապրի նաև լերանց վրայ, ուր որ ալ կարող ըլլայ բնակութիւն հաստատելու, մասնաւրապէս այնպիսի բարձանց վրայ, ուր հարսւստ հանքերը կը գտնուին և պարարա արօտներ: Դարձեալ լերանց բարձերը բընակարաններ հաստատուած են ճանապարհորդներն ընդունելու, որոնք հարկադրեալ են այն սարերուն վրայէն անցնելու:

Դնեմք հօս Երկրագնտիւն նշանաւոր բնակութեանց բարձրութիւնքը ծովուն երեսէն :	
Արոյ, տուն սուրհանդակի (Բերու)	4384 մէդր
Անգումարգա, տուն սուրհանդակի (Բերու)	4330 »
Դագորա, գիւղ (Բերու)	4173 »
Գալամարգա, քաղաք (Պոլիվիա)	4161 »
Անդեսհանայ, հանդրուան (Հասարակապետութիւն Հասարակածի)	4104 »
Բողոսի, քաղաք (Պոլիվիա)	4061 »
Բոնյ, քաղաք (Բերու)	3923 »
Օրուցց, քաղաք (Պոլիվիա)	3796 »
Լա Բասհ, քաղաք (Պոլիվիա)	3726 »
Միդուբամբա, քաղաք (Բերու)	3618 »
Քիդոյ, մայրաքաղաք (Հասարակապետութիւն Հասարակածի)	2908 »
Գախամարգա, քաղաք (Բերու)	2860 »
Լա Բլագա, մայրաքաղաք (Պոլիվիա)	2844 »
Սանդա-Ֆէ տէ Պոկոդայ	2661 »
Գուենսա, քաղաք (Հասարակապետութիւն Հասարակածի)	2633 »
Գոչապամպա, քաղաք (Պոլիվիա)	2548 »
Ս. Բեռնարդոս վանք, Ալպեայց մէջ	2474 »
Արեքիսա, քաղաք (Բերու)	2393 »
Մեխիդոյ, մայրաքաղաք	2277 »
Ս. Կոդգարտ վանք, Ալպեայց մէջ	2075 »
Սէն-Վէրան, գիւղ (Բարձր-Ալպեայք)	2040 »
Պրէոյլ, գիւղ (լեռան Սրվէն 'ի Գաղղիա)	2007 »
Սևան, կղզի (Հայաստան)	1950 »
Ղարս, քաղաք (Հայաստան)	1905 »
Մօրէն, գիւղ (Ստորին-Ալպեայք)	1902 »
Էրգիուսում, քաղաք (Հայաստան)	1864 »
Հասանդալէ, քաղաք (Հայաստան)	1672 »
Վան, քաղաք (Հայաստան)	1666 »
Բաղէշ, քաղաք (Հայաստան)	1574 »
Դակրէժ, քաղաք (Պարսկաստան)	1528 »
Էս (Էճաս), գիւղ 'ի Պիրենեան լերինս	1497 »
Անի, քաղաք (Հայաստան)	1422 »
Սպահան, քաղաք (Պարսկաստան)	1345 »
Կաւառնի, գիւղ 'ի Պիրենեան լերինս	1335 »
Պրիանսոն, քաղաք (Բարձր-Ալպեայք)	1321 »
Պարէժ, գիւղ 'ի Պիրենեան լերինս	1244 »
Դէհրան, մայրաքաղաք (Պարսկաստան)	1230 »
Ս. Իլտեփոնս, ապարակ (Սպանիա)	1155 »
Երեւան, քաղաք (Հայաստան)	1076 »
Մոն-Տօր, քաղանկ (Գաղղիա)	1040 »
Էլմիածին, վանք (Հայաստան)	923 »
Բանդարլիէ, քաղաք (Գաղղիա)	838 »
Նախիջևան, քաղաք (Հայաստան)	828 »
Երուսաղէմ, քաղաք	779 »
Լուզ, գիւղ 'ի Պիրենեան»	706 »

Տրիբոլիցա , քաղաք (Յունաստան)	663 Աէդի
Մատրիտ , մայրաքաղաք (Սպանիա)	608 »
Տիարագէրիր , քաղաք (Միջադեսը)	600 »
Ինսբրուք , քաղաք (Դիրուլ)	566 »
Լզաննա , քաղաք (Զուիցերի)	529 »
Մինիկ , մայրաքաղաք (Գաւիերա)	515 »
Աւկսպուրկ , քաղաք (Գաւիերա)	494 »
Լանկոր , քաղաք (Գաղղիա)	475 »
Մալցպարկ , քաղաք (Աւստրիա)	452 »
Նէօֆշարէլ , քաղաք (Զուիցերի)	438 »
Բլնպիէռ , քաղաք (Գաղղիա)	421 »
Ճինեւուա , քաղաք (Զուիցերի)	408 »
Գլեոմին Ֆերրան , քաղաք (Գաղղիա)	407 »
Ֆրայպէրկ , քաղաք (Սաքսոնիա)	372 »
Ռւլ՛ , քաղաք (Վիւրտէմպէրկ)	369 »
Ռադիզպոնա , քաղաք (Գաւիերա)	362 »
Պրուսաս , քաղաք (Թուրքիա Ասիոյ)	305 »
Կոթա , քաղաք (Գերմանիա)	285 »
Տիմոն , քաղաք (Գաղղիա)	246 »
Դուախն , քաղաք (Խոտալիա)	280 »
Բրակա , քաղաք (Պոհեմիա)	179 »
Աթէնք , մայրաքաղաք (Յունաստան)	178 »
Լիոն , քաղաք (Գաղղիա)	163 »
Գասսէլ , քաղաք (Գերմանիա)	158 »
Լիմա , մայրաքաղաք (Բերու)	156 »
Մուկուա , քաղաք (Ռուսիա)	142 »
Կոդդինկէ , քաղաք (Գերմանիա)	134 »
Վիեննա , մայրաքաղաք (Ավստրիա)	188 »
Դուլուզ , քաղաք (Գաղղիա)	182 »
Պոլոնեա , քաղաք (Խոտալիա)	121 »
Միլան , քաղաք (Խոտալիա)	120 »
Տրեզուա , մայրաքաղաք (Սաքսոնիա)	90 »
Կոստանդնուպօլիս , բլուրն Բերայի	88 »
Բարիզ , մայրաքաղաք (Գաղղիա)	65 »
Տրավիզոն , քաղաք (Թուրքիա Ասիոյ)	58 »
Բերմա , քաղաք (Խոտալիա)	49 »
Պեռլին , մայրաքաղաք (Բրուսիա)	34 »
Հռոմ , մայրաքաղաք (Խոտալիա)	29 »

Բայց ամենէն բարձր տեղն ուր մարդկան մէջն է, ուր Հաստատեր են՝ թիւպէդի մէջն է, ուր Հաստատեր ըստած վանդակը 4565 մէդր բարձրութեան վրայ կը գտնուի, և Թօք-Եալունկ (Toch-Ialung) ըստած բարձրաւանդակին վրանաւոր դիւզը, 4977 մէդր բարձրութեան վրայ կը գտնուի, որ Սպիտակ լեռնէն աղբարձր ըսելէ:

Ի՞նչ է երկրագնտիս մակերեսոյթը— Մեր երկրագնտին չափմունքն այնպէս անստացգ էին մինչև Նեւտոնի ժամանակն , որ երբ ուզեց առաջին անգամ, յամին 1666 , ստուգել ձգողութեան վարդապետութիւնը, սկիզբն գնելով երկրիս ներդործութիւնը լրաւսնին վրայ, և որովհետեւ երկրիս նշմարիտ մեծութեան վրայ այն ատենները ճիշդ տեղե-

կութիւն չկար, անոր համար ինքն ալ սխալ թիւ մը գտաւ, և կարծեց թէ սխալեր է իր ենթադրութեանը մէջ. բայց վերջէն երբ գաղղիացի երկրաշափն թիգար, երկրիս ճիշդ չափմոնքը գտաւ, Նեւտոն նորէն ձեռք առաւ իր նախընթաց հաշիւները, և ապացուցուց անսխալ իր գիւտին ճշմարտութիւնը յամին 1682.

Ի տեղեկութիւն ընթերցողաց համառօտենք այս տեղ երկրիս չափմանց գիւտին պատմութիւնը:

Արարացի ամիրապետն իշ-լիմանուն առաջին անգամ յամին 825 չափել տուաւ միջօրէականին աստիճան մը Պաղտատու դաշուերուն վրայ, և գտաւ ինչպէս որ կը կարծուի, գաղղիական չափով, 47188 գիրկ (toise): Յամին 1528, Ֆէռնէլ գաղցիացին, չափելով աստիճան մը միջօրէական աղեղան դէպ' ի հրսմա Բարիլու, գտաւ 56746 գիրկ, որ չատճիշդ է, նկատելով այն ժամանակուան դիտութեան ձեռքն ունեցած գործեաց անկանարտութիւնը Յամին 1620, Սնելլիոս հոլանտացի աստեղարակին առաջին անգամ գործածելով երկրաչափական հնարք միջօրէական աղեղ մը չափելու ընդ մէջ Ալգմէրս և Պէրկ-Ռենոմ քաղցագաց, գտաւ անճիշդ. թիւ մը, տարզով միջօրէական աստիճանի մը երկայնութիւնը 55024 գիրկ. Ռիշչովի ալ յամին 1650 չափազանցութեամբ սխալցաւ, տարզով միջօրէական աստիճանի մը մինչև 62900 գիրկ:

Վերջապէս թիգար առաջին անգամ դիտակ գործածելով անկիւնները չափելու համար, յամին 1769 գտաւ միջօրէական աստիճանի մը ճիշդ երկայնութիւնը ընդ մէջ Մալվուագին և Ամիան քաղցագաց, որ էր 57000 գիրկ.

Ճանչնալով երկրիս միջական չափմունքը կը մնար դիտնալ ճշմարիտ ձեւը:

Գասաինի աստեղարակի հայր և որդի՝ չափելով գաղցիական աղեղն ընդ մէջ Տէօնքէրը և Գոլիուր քաղցագաց, յամին 1683-1718, կարծեցին որ երկիրս հակառակ նեւտոնի վարդապետութեանը իւաձեւ ըլլայ. այսինքն գէպ'

'ի բնեւաներն երկայնաձեւ ըլլայ փոխանակ տափարակաձեւ ըլլալու Այս խընդիրը լուծելու համար գոնստամին աստեղաբաշխին առաջնաթիւնին առաջարկութեամբ գաղղիացի ինսաստուններ, յամին 1785-1745, չափեցին միջօրէական աստիճանի մը երկայնութիւնը Լաբանիոյ մէջ և թերուի մէջ ու գտան բնեւուային աստիճանի մը երկայնութիւնն 57419 գիրկ, և հասարակածային աստիճանի մը երկայնութիւնն 56737 գիրկ, որով իմացուեցաւ որ երկիրս տափարակած է բնեւաներուն տակ, ինչպէս ըսեր էր նեւատոն: Եղուետացիք նորէն աւելի ճշգութեամբ չափեցին բնեւուային աղեղը, և գտան 57196 գիրկ, յամին 1804-3:

Երկրաբաշխական մեծամեծ չափումներն որ կատարուեցան գաղցիոյ ու վապանիոյ մէջ մեղրին երկայնութիւնը ճշգելու համար, ինչպէս ուրիշ քաղցագականացեալ աշխարհներ ալ աշխարհացոյց տախտակներ կազմելու համար, շատ նպաստեցին Պէսէլ գերմանացի հոչակաւոր աստեղարաշխին, որ երբ յամին 1837-41, ետեւ եղալ հաշուելու ճշգիւ երկրիս ձեւը, գտաւ որ էր թերածն (ellipsisօն) տափարակած բնեւաներուն վրայ երեքհարիւր մասամբ: Ետքէն նորանոր չափումներ կատարուեցան, աւելի ընդարձակ միջօրէական աղեղներ չափուեցան Անգլիոյ Հնդկաստան և ՚ի Ռուսիա. և որպէս զի աղեղներ մօտեցուի ճշմարտութեան, զուգահեռական նի աղեղներ ալ չափուեցան:

Այն գիտնականներն, ինչպէս նուև վերցոյիշեալ Պէսէլ աստեղարաշխին, որ մեղրին երկայնութիւնը ճշգեցին, հնթագրած էին որ երկիրս ըրջարերութեան թերածն մը ըլլայ, այսինքն այնպիսի թերածն մը՝ որուն ամեն միջօրէականներն իրարու հաւասար ըլլան: Բայց արգեծք ճշմարիտ էր այս ենթագրութիւնը:

Ակսեր էին երկրայիլ, երբ Օդդոյ Շքրութէ, Ռուսիոյ կայսերական աստեղաբաշխը, յամին 1857, աշխարհական ճամբար առաջարկեց եւրոպական կառավարութեանց որ մէկտեղ

բերուին բոլոր երկրաբաշխական չափումներն որ կատարուեր էին այլիսայլ տէրութեանց մէջ, որպէս զի զանոնք քննելով ու բաղդատելով՝ վերջապէս դուռուի երկրիս ծմարիս ձեւ։ Այս հրաւիրանաց պատասխաննեցին ամեն տէրութիւնք, և նոր հաշուին մէջ մտան Հնդկաստան չափուած միջօրէական աղեղն 20° 24', Տէօնքէլքէն մինչև փորմենդարա կղզին չափուած Գաղղիոյ միջօրէական աղեղն 22°, և Տէօնքէլքէն մինչև Շէդէնա կղզիները չափուած Անդղիոյ արևելեան միջօրէականը, ու Ռուսիոյ և Սկանդինավիոյ միջօրէական աղեղն 25° 20', Դանուրէն մինչև Սառուցեալ ծով չափուած։ Ասոնց վրայ աւելցան միջին զուդահեռականին գաղղիական աղեղը 15° 32' լայնութեամբ Մառէն քաղաքէն մինչև ֆիումէ. Պրեսդքաղքէն մինչև Շժտէրիսան չափուած աղեղն 55°, և Վալենցայէն մինչև Ռւրալ չափուած աղեղն իբր 65°։

Անդղիոյ եռանկիւնարաշխական (triangulation) պաշտօնարանին մէջ Գլազր անունով դիտնականն այս ամեն մասնական գործողութիւնները հաւաքելով, չափու կաղսապարներն իրարու հետ բաղդատելով, և ընդհանուր հայիւնները կատարելով ու ՚ի լոյս ընծայելով զանոնք, յամին 1868, գտաւ որ երկրիս ձեւն է իրապէս անկանոն թերածե, երեք անհաւասար առանցքով. անոր համար ամեն միջօրէականք իրարու հաւասար չեն ըլլար։

Մեծագոյն միջօրէականը կը կտրէ Սրբագէրկ, Աւստրիա, Մեսսինայի նեղուցը, Զատ լիճը, Կ'անցնի Ա. Փրիկէի արևմըտեան ծովափունքն։ իսկ հակառակ կիսադնտին վրայ կը կտրէ Խաղաղականը ճիշդ մէջ անդէն ու կ'անցնի Պեհրինի նեղուցէն։

Փոքրագոյն միջօրէականը՝ ուղղահայեաց նախընթացին, կը կտրէ Նորտ-Էսդ գլուխը Սիպերիոյ մէջ Դոնկ-Գինկ, Սունտի նեղուցը. իսկ հակազդեալ կիսագնտին վրայ կ'անցնի հարաւային Ամերիկայի արևմտեան ծովափունքն. կը կտրէ Գուպան և Հայիդին, վերջէն

Նիւ-Եօոքի և Մոնրէալի մօտերը, ու Սմիթի նեղուցը։
Երկրիս միջական տափարակութիւնն է իրապէս 1/300, ինչպէս որ Պէսուէլ հաշուեր էր, բայց հասարակածային մեծագոյն շառաւիղին և քենուային շառաւիղին տարբերութիւնն է 1/200, և քենուային շառաւիղին ու հասարակածային փոքրագոյն շառաւիղին տարբերութիւնն է 1/50. իսկ երկու հասարակածային շառաւիղաց իրարմէ տարբերութիւնն է 1/300։

Ահաւասիկ երկրիս այլևայլ չափմունքը։

Բնեռային առանցք, 127 12. Քիլոմէտր և 136 մէդր — Հասարակածային փոքրագոյն առանցքն, որ կը կտրէ 103° 14' արևելեան երկայնութիւն Բարիզու և 76° 46' արևմտեան երկայնութիւն, ունի 127 52 քիլոմէտր ու 701 մէդր — Հասարակածային մեծագոյն առանցքն, որ կը կտրէ 13° 14' արևելեան երկայնութիւն, բարիզու և 166° 46' արևմտեան երկայնութիւն, ունի 127 56 քիլոմէդր և 588 մէդր։

Հասարակածային փոքրագոյն տրամագիծը 40 քիլոմէդր կ'առաւելու քան զրեեռույին տրամագիծը, և հասարակածային մեծագոյն տրամագիծը 44 քիլոմէդր կ'առաւելու քան զրեեռույին տրամագիծը։

Այս չափմոնքը կու տան հասարակածին շրջապատը 400 069 քիլոմէդր և 903 մէդր, մեծագոյն միջօրէականին շրջապատը՝ 400 06 քիլոմէդր և 173 մէդր, ու փոքրագոյն միջօրէականին շրջապատը՝ 40 000 քիլոմէդր և 098 մէդր։

Եւ որովհետեւ բոլորովին անկարելի է նիւթապէս ճշդել այս 98 մէդրը քառասուն միջինն մէդր երկայնութեան վրայ, անոր համար Բարիզու դիւանաց մէջ պահուած մէդր նախակաղապարը, որ յամին 1873 համաշխարհական չափանուեցաւ, զգալապէս հաշաւար է քառասուն միջիններորդ մասին երկրաւոր իրքրագոյն միջօրէականին։ Վերոյիշեալ թիւերը կու տան նաև

Կրկրիս աւարածոցը, բովանդակելով ջուռ, ըլլ և հաշուելով ծովուն մակերեսութէն գուրս ցցուած ցամաքի մասունքը՝ առանց առնելու միժնողրտն. և կը լլայ 1,082860,000000 խորանարդ քիլոմետր. իսկ միժնողրտն ալ մէկտեղ գումարելով, երկրիս բոլորական տարածոցը կ'ելլէ աւելի քան 1 100,000000 000000 խորանարդ քիլոմետր, նոյնպէս այս չափութեար կու տան երկրիս բոլորական մակերեսիցը, որ է 509,942000 քառակուսի քիլոմետր, որոնց 24,073300 քառակուսի քիլոմետրն է իւրաքանչիւր սառուցեալ գօտիները, 132,398300 քառակուսի քիլոմետրն է իւրաքանչիւր քարեխառն գօտիները, և 202,998000 քառակուսի քիլոմետրն է այրեցած գօտին :

Նախայիշատակեալ Պէմ և Վակնէր գերմանացի վիճակագիրներուն վերջերս հրատարակած ընդարձակ գրութենէն կը տեսնուի, որ երկրագնտիս բնակելի մասանց մակերեսոյթը, այսինքն ցամաքաց ու կղզեաց ինչպէս նաև լճային խորշերուն և բոլոր միջերկրեայ ջրոց, 'ի բաց թողով բնեռուային սառնապատ ցամաքներն ու կղզիները դէպ 'ի հիւսիս ու գէու ՚ի հարաւ, կը լլայ 134,843000 քառակուսի քիլոմետր, ուրավ ովիճանուց և սառուցեց մակերեսոյթը կը լլայ 875,129000 քառակուսի քիլոմետր:

Եթէ բնակելի ցամաքաց վրայ աւելցունենք մշտընչնուաւոր ձիւներէ պատաժ երկիրները, կը տեսնենք որ ովկիսանուն երկրագնտիս $\frac{7}{10}$ մասը կը ծածկէ. բայց ընդ հակառակն առնելով լիճերն ու միջերկրեայ ջրերն, թէ անուշ և թէ աղի, թէ հեղուկ և թէ հաստատուն, կը գանենք որ ջուրն երկրագնտիս երեկ քառորդը կը գրաւէ, և միայն մէկ քառորդն է բնակելի:

Ահաւասիկ երկրիս հինգ մասանց մակերեսոյթը, միլիոն հեկտար բացատրուած.

Եւրոպա . . . 985 միլիոն
Ասիա 4480 *

Արդիկէ. . . . 2998 միլիոն
Ամերիկա . . . 4137 *

Ավլիանիա . . . 877 *

Այս մակերեսոյթները կը բովանդակեն նաև միջերկրեայ ջրերը. ամենէն մեծ լիճն որ է կազմից ծովը, իրը 46,300000 հեկտար, Գաղղիոյ չափ ընդարձակութիւն չունի. բայց այս տարածութիւնը ըմբռնելու համար պէտք է բաղդատել զայն ձինեւայի լճին հետ, որ արենմտեան Երոպիոյ ընդարձակագոյն լիճն է, և միայն 57780 հեկտար է. իսկ կտպրիականը ծով է, այսինքն իր ջրերը աղի են :

Ուստի ջրոյ մեծագոյն լիճն է Ամերիկայի Վերին ըստուած լիճը, որուն տարածութիւնն է աւելի քան 8,300000 հեկտար, այսինքն մեծ քան խոլանտա, և կը հասնի մինչև 25,300000 հեկտար՝ մէկտեղ առնելով Ս. Լաւրինտիոս, Միշիկան, Հուրոն, Օնդարիո, Կրիէ, Աէնգլէր լիճերը. այս ետքին որ փոքրագոյնն է երեք ու կէս անդամ աւելի մեծութիւն ունի քան ձինեւայի լիճը :

Եթէ մեծատարած լիճներուն բաղդատենք կղզիներն իրարու հետ ի բաց թողով Աւստրալիան, որ իր 763 միլիոն հեկտար մակերեսութովն ըստ բաւականի ընդարձակ ցամաք մը կը կազմէ, և կրիէնանտիան որուն ենթալպրեալ մակերեսին է 197 միլ. հեկտար, և կղզեաց խումբ մը կը ձեսացունէ սառուցով մէկմէն կու միացած, քան թէ միակտուր կղզի մը, առաջին մեծագոյն կղզին է Պոռնէցի, որ իրը 75 միլիոն հեկտար տարածութիւն ունի, այսինքն մակերեսոյթն հաւասար է Գաղղիոյ և Մեծին Բրիտանիոյ միանգամայն, Երկրորդ մեծագոյն կղզին է Նոր-Կուինէսա, որ 74 միլիոն հեկտար տարածութիւն ունի. Երրորդն է Մատակասպար, որ 59,200000 հեկտար տարածութիւն ունի. չորրորդն է Յումագրա, որ 44,200000 հեկտար տարածութիւն ունի:

Մեծն Բրիտանիա, զոր վերագոյն յիշեցինք, Եվրոպայի մեծագոյն կղզին և աշխարհիս զօրաւորագոյն աէրութիւնը.

Հինգերորդ է մեծութեան կարգաւ և 25
մլիոն հեկտար մակերևոյթ ունի

իսկ իուլանտա տասն և ութերորդ է
մեծութեան կարգաւ . անկէ առաջ կու
դան մեծամեծ կղղիքն ձարոնի. Զելչպ,
ձաւա, Գուլպա. Լուսէոն. Նոր-Երկիր.
Խոշանտա, Խսոյ, և Մինտանաոյ.

Ախարհացոյց տախտակներն որ կը
դորձածուին գ.պրոցաց մէջ, սխալ գա-
տողութիւն ընել կու տան մեզի այլայլ
ցամաքաց համեմատական մեծութեան
վրայ, պատճառաւ այլիայլ աստիճանաց
որով կազմուեր են այն տախտակները:
Օրինակի համար, ասխական ցամաքին
ընդարձակածաւալ տարածութիւնը
մեր մոտաց մէջ, ինչպէս նաև մեր աչաց
առջև Եւրոպայի հաւասար կը տպաւո-
րուի. պատճառն է վասն զի Եւրոպայի
ցամաքը այնչափ տեղ կը դրաւէ աշխար-
հացոյց տախտակին վրայ, որչափ տեղ
որ կը գրաւեն աշխարհիս միւս մասուն-
քը. միայն ասոնց աստիճանն համեմա-
տաբար պատիկ առնուած է. աակայն
մոտախտարութեամբ այնպէս կը կարծենք
թէ անոնց իրական մակերևոյթները
մէկմէկու հաւասար ըլլան:

Հիմա կը գիտցուի որ ձարոնի կղղիա-
կան տէրութիւնը աւելի ընդարձակ և
աւելի բազմամարդ է քան թէ Մեծին
Բրիտանիոյ և իուլանտայի կղղիական
տէրութիւնը. բայց որո՞ւն մորքէն կ'անց-
նի թէ Մինտանաոյ, որ Ավկիանիայի
աշխարհացոյց տախտակին վրայ փո-
քրիկ բիծ մը կը ձեացունէ, գրեթէ ութ
մլիոն ու կէս հեկտար տարածութիւն
ունի, իուլանտայէն քիչ մը մեծ:

Ոչինչ նուազ զարմանալի են ցամա-
քային տէրութեանց համեմատութիւն-
ները. Քորէան որ աշխարհացոյց տախ-
տակին վրայ իրը փոքրիկ յաւելուած մը
կը կարծուի Զինաստանի ծովափանցը,
իրաք այնչափ ընդարձակ թէրակղզի
մ'է՝ որ կը հաւասարի իտալիոյ: Իսկ Զի-
նաց այս լայնատարած տէրութիւնը,
որուն հարկատու է քորէան, քսան ան-
գամ Գաղղիոյ մակերևոյթն ունի, և տա-
սուերկու անգամ անոր բնակին, այ-

սինքն 425 միլիոն հոդի Երկրագնտիս
ամենէն բազմամարդ. տէրութիւնն է,
բայց ոչ թէ ամենէն ընդարձակը. Ուու-
սիոյ կայսերութիւնը կը տարածուի թէ
Եւրոպա և թէ Ասիա կրկին ընդարձա-
կութեամբ, այնպէս որ քառասուն ան-
գամ Գաղղիոյ մակերևոյթն ունի. բայց
իր ամեն կալուածներովն անգղիական
տէրութիւնն ալ աւելի ընդարձակ է:
Ուուսիոյ զրօշակը կը ծածանի երկու
հազար միլիոն հեկտար տարածութեան
վրայ, իսկ Անդղիոյ զրօշակը կը ծա-
ծանի երկու հազար երեք հարիւր մի-
լիոն հեկտար տարածութեան վրայ, և
ունի 280 միլիոն հպատակ: Ընդհակա-
ռակն Ռվիկիանոսի մէջ կորսուած քանի
մը մանր կղղիներ հազիւ թէք քանի մը
բնակիչ ունին, ճշմարիտ կամաւոր Ռո-
պէնսուններ: Օրինակի համար, Պալմի-
րա կղղին հինգ բնակիչ միայն ունի:

Ամերիկայի տէրութիւններն ալ ընդ-
արձակ են. Միացեալ-Նահանգք ու-
նին 933 միլիոն հեկտար մակերևոյթ,
գրեթէ հաւասար Եւրոպայի. Պրազիլ
ունի 852 միլիոն հեկտար, 16 անգամ
Գաղղիոյ տարածութիւնը:

Քանի մը տկար տէրութիւնք ալ ընդ-
արձակ երկիր ունին. հարաւային Ամե-
րիկոյ մէջ Արճենքինայի Հասարակապե-
տութիւնը չորս անգամ մեծ է, ինչպէս
նաև վենեցիանելան երկու անգամ մեծ
է քան գաղղիա:

Նկատելով հարաւային Ամերիկայի
այն ընդարձակ երկիրներուն բաշխումը,
որ այնչափ բարեբեր են և այնչափ սա-
կաւամարդ, ուր ընդ ամենն և ոչ երկու-
երրորդ բնակիչն ունի Գաղղիոյ, կը
տեսնուի որ ապագային մէջ մարդկու-
թիւնն իր ընթացքը գէպ'ի այն կողմե-
րը պիտի ուղղէ, քան թէ գէպ'ի Եւրո-
պա, ուր բնակիչք և տէրութիւնք խնամ-
քով իրենց պահել կ'աշխատին պատիկ
կէտ մ'անգամ: Ինչպէս, օրինակի հա-
մար, Անդղիոյ պէս մեծազօր տէրու-
թիւնն մը փութով կը պահէ ու կը պահ-
պանէ Հէկուանն կղղին, որ հազիւ 55
հեկտար ընդարձակութիւն ունի. և

թագաւոր մը, ինչպէս է Մոնաքոյի կշխանը, պարծանք կը համարի տիրել 3000 հպատակաց վրայ, և ունենալ 1500

հեկտար թագաւորութիւն, որ բարեզ քաղաքին հինգերորդ մասն ըսել է.

ԵՒՐՈՊԱՅԻ ԱՆՏԱՌԱՆԵՐՆ

Անդգիերէն օրագիր մը (Journal of the Society of Arts) հետեւալ տեղեկութիւնները կու տայ անտառաց վրայ, որ կը ծածկեն Եւրոպայի մակերևոյթը:

Կաղնիի փայտը հետզհետէ պակսելու վրայ է, թէ և Շուետի կէսը, Նորուեկիոյ քարորդը, Զուիցերիի վեցերորդ մասը, և Բուլսիա 780000 քառակուսի մղոնէն աւելի երկիր ծածկուած ըլլայ կաղնիի անտառներով:

Վերջն յիսան տարիներուն մէջ կաղնիի փայտին սպառումը Գաղղիա կրնապատկուեր է, չիմա տարուէ տարի Գաղղիա կը դորժածուի 15,000000 խորանարդ ոտք կաղնիի փայտ գինիի տակառաց համար, 750000 խորանարդ ոտք՝ շինութեանց համար, 600000 խորանարդ ոտք՝ նաւատորմին համար, և 150000 խորանարդ ոտք՝ երկաթուղիներու կառաց համար:

Յամին 1826, Գաղղիա դրսէն կը մտնէր 20,000000 ֆաւանգի կաղնիի փայտ, հիմա կը մտնէ 125,000000 ֆուանդի, առանց հայուելու Գաղղիոյ անտառներն, որոնք 642720 հեկտար տարածութիւն ունին:

Բուլսիոյ անտառները 190,074159 հեկտար տարածութիւն ունին. Շուետի և Նորուեկիոյ անտառները 30,509600 հեկտար. Վլատրոյ-Հունգարական կայսերութեան անտառները՝ 14,721717 հեկտար. Գերմանիոյ կայսերութեան անտառները 14,254262 հեկտար. Բուլմանիոյ անտառները՝ 8,000000 հեկտ. Խորանիոյ անտառները՝ 5,025893 հեկտար. Սպանիոյ անտառները՝ 4,747059 հեկտար. Զուիցերիի անտառները՝ 786900 հեկտար. Բորդուդալի անտառ-

ները՝ 564000 հեկտար. Պելճիոյ անտառները՝ 434896 հեկտար. և Յունաստանի անտառները՝ 860770 հեկտար:

Այս թուոց վրայ յաւելով Գաղղիոյ անտառաց տարածութիւնը, կ'ելք ընդ ամենն 270,488976 հեկտար տարածութիւն Եւրոպայի անտառաց:

Վլատրոյ-Հունգարական գաւառաց անտառներուն տարածութեանը վրայ գաղափար մը առնելու համար՝ բաւական է գիտնալ որ յամին 1865 դորս դրկուեր է 1,900000 խորանարդ մէջը փայտ, որ արժեքը է 25,000000 ֆուանդ։ Գերմանիոյ կայսերութեանէն տարուէ տարի դուրս զրկուած փայտին գինն է 268,838400 մարկ, որ է ըսել իբր 331 միլիոն ֆուանդ։

Հաշիւ եղած է որ Գաղղիա 20,000000 խորանարդ մէջը փայտ կու տայ տարին, ասոր 18 միլիոնը վառելի փայտ է. և 55,000000 խորանարդ մէջը փայտ կը սպառէ, որուն 45 միլիոնը վառելի փայտ է. ուրեմն տարուէ տարի պէտք է լեցունէ գրսէն պակասը 35 միլիոն խորանարդ մէջը։ Յամին 1855, այս պակասն արժեքը էր 70 միլիոն ֆուանդ, տասը տարի ետքն յամին 1865, արժեց 157 միլիոն ֆուանդ։ Սակայն այս վերջին գումարէն հանելու է 34 միլիոն ֆուանդն, որ գուրս զրկուած փայտին գինն է, Եւրոպայի Բուլսիոյ անտառները տարին կու տան 160 միլիոն ոռովալի փայտ, որ է ըսել 640,000000 ֆուանդ։ Ֆինլանդիա եղելինի ճախ անտառներ կան, այնպէս որ Ալէապորկ գաւառին անտառները 6,776719 դոնինելլանտ (tonnellands) տարածութիւն ունին, այսինքն է 7454,390000 քառակուսի մէջը։